

Մեռեալ գնդից մերթ տայ համբոյր՝
Մերթ յոշնին կորնչի վիճու :

Եւ այս ամբախն՝ ովլ իմ Մուսայ՝
Եւ այս լալոնք և այս քրքիջ
Ալիք մըն է որ կը դիմէ
Գերեզմանաց ՚ի կափարիչ .
Է բուրաստան մ'ուր համասպրամ
Քրքում, յասմիկ, վարդ խուռներամ
Մէկտեղ փթթին, ու ահա անժամ
Շնչէ մահու խորշակն այրիչ :

Ո՞հ, թէ այսպէս երդն ովլ Մուսայ՝
Քաղցրիկ բարբառ մ'է զրւարթնոց,
Եւ նըւագներն՝ ծաղկունք սրտիս,
Պէտք է սփռեմ քառից հողմոց .
Մի այլ փայլակն ՚ի թռիչ մտնար
Ճակատելոց վաշտուց ՚ի պար .
Մի . . պատմուճանդ այդ լուսավառ
Գուցէ արեամբ պղծի որբոց .

Մի ուր զինւոյն ուկը հրահոսան
Խարեպատիր սփռեն ծաղկունս ,
Մի ուր Հըզօրք նենդ խորհրդովք
Դիշերախտումք նօթճեն տոռունս .
Մի ուր ոսկւոյ գետք գժոխարձակ
Սողոսկելով սրտերու տակ
Ապիրատին տան յաղթանակ՝
Մի հուպ երթար՝ ովլ իմ զուարթունս .

Այլ միամօր ըստինքներէն
Ժպտելով քուն մտնող մանկան
Սփռէ անուրջս ոսկեղինիկ,
Ցոյց հրեշտակաց ըզպատմուճան .
Ո՞հ, այնչափ կարճ է մանկութիւն ,
Այնչափ դիւրանց երջանկութիւն . . .
Բոլոր լոյսեր տեսնայ . . . ու գուն
Փրցուր այտէն վարդ մը միայն :

Իբրև ամպոյ սիւն առաջնորդ
Դու մարդկութեան յառաջնթաց ,
Լոյսեր սփռէ՝ յըստուերս երկրի ,
Մըտապնդէ զյոյս տըկարաց ,
Եւ երգէ զօրն ազատութեան՝
Յորում շղթայք պիտի իյնան
Եւ գըրկը լըւին ազինք համայն՝
Եղբարք օձտեալք ՚ի թշնամեաց .

Ցըցուր զերկինըս պատանւոյն
Հայրեննավրէժ անկեալ ՚ի մարտ ,
Քու կայծակներդ իշնան միայն
Բոնաւորին յըմբոստ ճակատ .
Եւ սիրելեաց որ բաժնըւին ,
Եւ մօր՝ որդւոյն փարեալ շիրմին՝
Ու ամեն հոգեաց որ տառապին
Շնորհէ սփոփանըս խանդակաթ ,

Եւ երբ մահու բացուին դըրունք
Մուտ՝ ովլ Մուսայդ իմ լուսապսակ ,
Ցուցուր վեհին իբր անգին փունջ
Սրբած ցողոց քոց ըզկայլակ .
Եւ լսէ . « Հզօր գու՝ յայս երկիր
Ուր միայնակ զիս ձըդեցիր ,
Դու լոկ քընար մը ինձ տուիր ,
Ես թշուառաց տուի սփոփանք .

ԹՈՎՄԱՆ ԹԵՐՁՆԱՆ

ԽՄ ՎԱՆՔՈ

Դրաբեանի մը անտիպ յիշատակա-
գիրք :

(ՏԵՍ ԵՐԵՍ 17)

Ժամու մը չափ քալելէ ետե հասայ
ընդարձակ բնակարան մը , խոր միայ-
նութեան մէջ անշուք և բարձր որմով
մը շրջապատած : Երկու ժանգոտած
երկաթէ փեղկով և բոլորովին գոցուած
դուռ մը կ'իմացնէր ինծի որ հոններաը
մէկ մը կը բնակէր : Զանգակի ձայնն
երկայն ժամանակէ ՚ի վեր դադրած
էր . չորս կողմը կը տիրէր խոր գերեզ-
մանական լուսթիւն մը , զոր միայն պա-
տին քովէն գացող առուակի մը մէջ
վազած ջրոյն խուլ կարկաջիւնը կ'ընդ-
հատէր : Բիւր խորհուրդներով վարա-
նեալ և տատանեալ , չէի զիտերթէ ար-
դեզ զարնեմ այն գուռը և ապաւէն մը
խնդրեմ , թէ անկից երթամ և ուրիշ
թաքստոց մը փնտըռեմ : Բայց կարծես
թէ պէտք չէր՝ և չէի ալ կընար այն տե-
ղէն զատուիլ . տեսակ մը անբացատրելի
նախազգացում մը ինծի կ'իմացնէր թէ

վերջապէս հոն պիտի կենայի, և այս էր Աստուծոյ ինձի բնակութեան համար սահմանած տեղը: Ուստի երթալով աւելի մօտեցայ դրան, բայց ձեռքս ուռան երկընցնելու սիրտ չէի ըներ: Յանկարծ զանգակը կը սկսի նորէն յամի և նոյնաձայն զարնել, իմ գեղիս եկեղեցւոյն մէջ այն իրիկունը լածիս նման: Երկը կամ չորս գանչէ ետև, բազմաթիւ և ծանր ձայներով ողբական երդի մը հեռաւոր՝ բայց որոշ եղանակը կը լսեմ:

— Աստուած իմ, ափշած կանչեցի, հոս քու ահաւոր ատեանիդ առջևը ելելու վրայ եղողի մը համար կ'ազօթուի. գուցէ իմ մէկ եղայրս հոգեվարք է. ողորմէ իրեն, ինչպէս կը յուսամ որ ինձի ալ կ'ողորմիս այն վերջին օրը:

Ծունր դրի, և գլուխս անշուր դրան կոթընցուցած, ամենայն չերմեռանդութեամբ աղօթեցի:

ԺԲ

Երկայն ատեն այն դրից մէջ մնացի, և երկայն ժամանակ ու չերմեռանդաբար աղօթեցի, որուն նմանը այնչափ տարիներէ ՚ի վեր, մանաւանդ թէ բռնը կենացս մէջ ըրած չունէի:

Այն աղօթը և այն չերմեռանդութիւնը քիչ մը հանդարտեցուցին զիս: Ոտք ելայ և կրօնական յափշտակութեամբ մը կեցեր կը գիտէի այն ընդարձակ բնակարանը, բայց աւելի այն անշուր գուռը, որ իբրև իմ ապաստանարանիս, բնակութեանս, և փրկութեանս տեղւոյն գուռը կ'երևար ինձի: Զանգակին ձայնը գագրեր էր, թաղծագին եղանակը լինցեր, և ամեն բան իր առջի լուսութիւնն առեր էր: Թէպէտ բիւր խորհրդոց մէջ տատանեալ, բայց կարծես թէ այն տեղէն չէի կրնար շարժիլ. անծանօթ զօրովթիւն մը զիս այն դրան մօտ հաստատուն և անշարժ կը բռնէր, և կերպով մը կը վերցնէր ըսեմ թես որ զարնեմ գուռը և բացուի:

Օրուան առաջին արշալոյսը սկսեր էր ծագել. երկընքին ծայրերը վարդա-

գոյն տկար լոյս մը արևուն երենալը կը ծանուցանէր. երկինքը կամաց կամաց երանգոց թեթև և անոյշ զուգախանութեամբը կը շառագնէր: Ես յափշտակուած այս փառաւոր տեսարանը կը զիտէի, և իմ ինչուան այն ատեն քաղցր ազդմանց անզգայ եղած սիրտ, բնութեան այն անբաւ պատկերը ստեղծող մեծագործ ճարտարապետին վրայ խորին զարմանաց զգացմամբ մը լիցուեցաւ:

Զանգակը նորէն զարկաւ. և ներսէն ուրիշ երգ մը լսուեցաւ. բայց եղանակը ողբական և երգը տիրալից չէր: Հասկըցայ որ ուրախական օրհնութիւն մըն էր, և խնդութեան նուագ մը, որով այն մենաւոր տեղւոյն մէջ զԱստուած փառաբանելով նորահաս օրուան մը ծնունդը կ'ողջունէին: Այն ատեն իբրև յափշտակութենէս արթնցած և դրեթէ ինքնաբերաբար, ձեռքս դէպ ՚ի ժանգուած ուռնը երկնցուցի, և երկու անգամ զարկի: Հաստատ որոշերէի մտնելու այն տեղը որ իբրև նոր երկրաւոր դրախտ մը առջևս կը տեսնուէր:

Քանի մը վայրկենէ վերջը բացուեցաւ դուռը. ծեր մը՝ երկայն ճերմակ մօրուքով որ կրծիցը վրայ կ'իջնէր, երեսը նիհար, և գլուխը լերկ բոլորովին, ողջունեց զիս ըսելով. Օրհնեալ է Յիսուս Քրիստոս. Բարով եկար, եղբայր: Երկայն մժնագոյն պարեգօտ մը հագեր էր, վրան ալ նոյն գունով կնգուղ մը: Մէկէն ճանցայ որ անիկայ կրօնաւոր մըն էր:

Ճեսակ մը ցած միջնագաւթի մը պէս տեղ մը մտայ, որ պարտէզը կը հանէր: Դուռը նորէն գոցելէն վերջը, հարցուց ինձի այն եղայրը. Հիւրընկալութիւն կը խնդրես, անանկ չէ, եղբայր:

— Ա՞ն, ուրիշ աւելի կարևոր բան մը կը խնդրեմ:

— Աղէկ ուրեմն, ինչ որ ըլլայ՝ կ'ունենաս, եթէ զայն տալը ձեռքերնէս գալու ըլլայ: Ինձի հետ եկուր, զքեզ հիւրընկալ հօրը տանիմ: Բայց դեռ առաւտեան ժամերգութիւնն չէ լմընցած.

եթէ կ'ուզես, մտիր եկեղեցին, և հոն սպասէ ինծի. երբ առաւօտեանը լմբն նայ, կու դամ կ'առնում գքեղ և հիւրատունը կ'ընկերեմ:

Առանց բան մը զուրցելու, ետեւն եկեղեցին գնացի. զիս անոր զրան քով թողուց և երթալու ատենն ըսաւ. Քիչ ատենէն նորէն կը տեսնուինք, կ'աղաշեմ ինծի համար աղօթէ առ բարեգութն Աստուած: Եւ գնաց:

Սիրտս գողի և տառապազին վախի մէջ մտայ եկեղեցին. մութ էր զրեթէ. միայն քանի մը կանթեղներու լոյսը այն մթութիւնը քիչ մը կը փարատէր: Գոց վանդակի մը մօտեցայ, որ եկեղեցւոյն գրեթէ մէջտեղն կ'իյնար: Տեսաց փայտէ կայարաններուս մէջ, երկու կողմ դիմացէ դիմաց՝ քանի մը կրօնաւորներ, բոլորն ալ ճերմակ հագած, և վեղարը զլուխնին, և ոտքի վրայ շիտակ ու անշարժ կեցած, իբրև թէ մէյմէկ քարէ արձաններ ըլլացին: Ծանր և վեհ կերպով մը կ'երգէին: Զեմ կրնար բացատրելթէ ինչ խոր տապաւորութիւնը րին վրաս այն կրօնաւորներն, այն եղանակը, այն կէս մութ եկեղեցին, այն լոյսերն, այն վանդակը, վերջապէս այն ինծի համար բոլորովին նոր և անըմբունելի իրաց և անձանց ամբողջութիւնը:

Ծունը դրի վանդակին մէջ տեղը, ուսկից կրնայի տեսնել դասն ու խորանը:

Այն կրօնաւորներն երբ սաղմոսելը լմբնցուցին, մէկիկ մէկիկ գնացին, խորանին առջևէն անցնելու ժամանակ ամենքն ալ ճակասնին մինչե գետին խոնարհեցնելով: Քանի մը վայրկենէ վերջը, զիս եկեղեցին տանող եղբայրն եկաւ, առաւ զիս, ըսելով. Եղբայր, թէ որ կը հաճիս, ետեւէս եկուր: Եկեղեցւոյն դրան քով ինքն ալ խոնարհեցաւ և գետինն համբուրեց: Այն խոնարհութեան և յարգանաց գործը, զոր այն խեղճ ճերը մեծ դժուարութեամբ կը կատարէր, խոր զարմանք և միանդամայն մեծ սրտայուղութիւն մը պատճառեց ինծի: Իրեն օրինակին հետեւ-

լով, մէկ ծունկս գետին ծռեցի, և խաչակիկելով զիս, անոր ետևէն գնացի:

Տարաւ զիս ընդարձակ և մաքուր գետնայարկ սենեակ մը:

— Վայրկեան մը սպասէ, ըսաւ եղբայրը. Հիմայ կու գայ հիւրընկալ հայրը:

Քիչ մը ժամանակ անցնելէն ետև ծեր միանձն մը տեսնուեցաւ, բարեբարոյ և անոյշ դէմքով. մօտեցաւ ինծի, և քաղցր կերպերով ըսաւ.

— Որդեակ, բանի մը պէտք ունիս. ինչ որ կը տեսնեմ՝ մեծ նեղութեան մէջ ես. յոգնած ու անօթի ես, և թերես քուն ալ ունիս: Անշուշտ բոլոր գիշերը պարտած պիտի ըլլաս:

— Այս, հայր իմ, պատախանեցի մէկէն. յոգնած եմ ու քուն ունիմ: Բայց ասիկայ նուազ բան մի է ինծի համար. ուրիշ բաններ կան որ կրկին կը նեղեն զիս: Նեղութիւն կը կրեմ, պատուական հայր, ոչ միայն մարմնով, այլ և հոգով շատ աւելի սաստիկ կերպով:

Եւ այս ըսելով յորդահոս արտասուզք լաւ սկսայ:

— Արդեօք, շարունակեց հայրը, տըրտմութիւն մը կը տագնապէ զքեղ: Թերես դժբաղդութիւն մը եկաւ վրադ, կամ քեզի սիրելի անձ մը կորաընցուցիր:

— Ա՛հ, աւելի մեծ և սոսկալի բան մը կը չարչարէ զիս:

— Արդեօք թշնամիէ մը հալածուած ես, կամ մարդկանց ատելութեանն ու բարկութեանը նշաւակ ես:

— Աստուծոյ բարկութիւնն ու ատելութիւնն է որ կը հալածէ զիս, և շատ իրաւամի:

— Այս մի ըսեր, սիրելի որդեակ. Աստուած մեր մեղացը վրայ բարկացած ժամանակն ալ, ոչ ոք կ'ատէ, ևս առաւել զմեղաւորը: Մանաւանդ թէ կը սիրէ զինքը, և շատ կը սիրէ, վասն զի զինքը կը կանչէ և անոր ապաշխարութեանը կը սպասէ:

— Բայց ես արժանի չեմ Աստուծոյ սիրոյն: Շատ նորանշան է իմ մեղքս. և ոչ Աստուած կրնայ ներել:

— Ա՛հ, այդ կերպով խօսելովդ ըսել

Է թէ խիստ քիչ կը ճանջնաս Աստուծոյ ողորմութեան անբաւութիւնն ու անսպառելիութիւնը : իրեն ողորմութեանը չափ չկայ . անհուն է , ինչպէս անհուն է իր ամենակարողութիւնը : Սիրտ ըրէ ուրեմն , և յուսա :

— Բայց ինչպէս կրնամ յուսալ Աստուծոյ ողորմութենէն թողութիւն ընդունելու , մինչդեռ իր ներողութենէն և ողորմութենէն հոգի մը յափշտակեցի :

— Այս իմ խօսքերում՝ միանձին դէմ քը խոռվեցաւ . յօնքը կը նճռեց , և երեսիս վրայ թափանցող նայուածք մը ձգելով , ազօտ և վեհ ձայնով մը ըսաւ .

— Ատ ինչ է քու ըսածդ . չեմ հասկընար :

— Աղէկ ուրեմն , հայր իմ . սոսկացիր : Մարդ մը տապալեցի , որ ալ կարող չէր ինքինքը պաշտպանելու , սոխիպեցի որ զԱստուած ուրանայ , ապահովցնելով զինքը որ կեանքը կը թողում :

— իսկ ինքը

— իսկ ինքը ուրացաւ զայն :

— Եւ դու ինչ ըրիր :

— Սպաննեցի զինքը :

— Աստուած իմ :

— Այս , սպաննեցի . և գժոխային ուրախութեամբ դաշոյնը սիրտը խոթելուս ժամանակ , այս սոսկալի խօսքերս ըսի . Ասանկով յաւիտեան կ'երթաս կը կորսուիս :

Ես կը կարծէի որ իմ այս զտրհուրելի խոստովանութեանս վրայ միանձնը մեծագոյն սոսկումն պիտի զգայ . բայց սակայն աչքերս իրեն երեսը վերցընելով , կերպով մը այսպիսի գազանութեան մը պատմութեան իրեն հոգւոյն վրայ ըրած տպաւորութիւնը գիտելու համար , տեսայ անհնարին զարմացմամբ որ իր դէմքը խաղաղ և դրեթէ ըսեմ պայծառ էր : Զեռքերը կուրծքին վրայ խաչաձև ամիտոփած , աչքերը դէպ՚ի գետին տնկած էր , և խորունկ մտածութենէ մը բոնուած կ'երեար : Անձկութեամբ կեցեր կը սպասէի թէ ինչ պիտի դուրցէ . բայց ինքը անբարբառ մնաց :

Ես չէի համարձակեր ընդհատել այդ

լուութիւնը , որ վեհ և կրօնակամն երեւոյթ մը ունէր . անանկ մը կու զար ինծի որ իբրև թէ իւր գատաւորին դիմաց կեցած պարտաւոր մըն էի , որ տագնապեալ սրտով մահաբեր վճռոյն կը սպասէ : կը զգայի որ այդ միանձին խօսքը ինձի համար կենաց կամ մահու ճշմարիտավաճիռ մը պիտի ըլլար : Եթէ քաղցր էր այն և մսիթարիչ , նորէն յոյսը զիս պիտի զօրացընէր . իսկ եթէ խիստ էր և գատապարտող՝ դարձեալ յուսահատութեան մէջ պիտի թաւալէի : Անբացատրելի արագութեամբ կուրծքիս մէջ բարախեալ սրտով , և ձախողակ ու զանազան նախազգացմունքներէ ճնշեալ հոգւով , մերիթ ընդմերթ աչքերս կը վերցնէի՝ հարցաքննելու այդ մարդուն երեսը , որ կերպով մը իմ ապագայ վիճակս պիտի որոշէր : Բայց սովորական անշարժութիւնն և զրեթէ ըսեմ նոյն անայլայլութիւնը կ'երեար վրան , որ զիս իմ առաջին անըստուգութեանս մէջ կը ձգէր : ինձի համար ինչ սոսկալի վայրկեան եղաւ անիկա : Այն երկարատե լուութիւնը , և այն շարունակ անշարժութիւնը վախցընել տուին զիս որ ինքն ալ իմ զգացած սոսկումովս բռնուած ըլլայ , և կարծել տուին որ ինքն ալ անդարման և աններելի կը համարի իմ մեղքս : Այն վայրկենին ըմբռնեցի հոգւոյ մը ամայութիւնն , որ զինքը Աստուծմէ և մարդկանցմէ թողուած կը զգայ . այն ատեն իմացայ սրտի մը չարչարանքը , որ աշխարհի առջեն կանգնելու և հաստատուելու յոյսը կորացնցուցած ըլլայ : Այն ատեն ալ չէի լար . արցունքն արտեանանցս վրայ քարացաւ , և սիրտս գրեթէ ըսեմ իմ չքութեանս զարհուրելի ճնշմանը տակ գաղըցցաւ զարնելէն :

Աղէկ վայրկենին սթափեցաւ եղբայրը . երկայն և խոր հեծութիւն մը արձակեց . իր մէկ վրտիտ ձեռքը զլխոյս վրայ դրաւ , և մէկալովը՝ որ դիակի մը պէս ցուրտ և պտղած էր , ձեռքերս բռնելով , անընդհատ հեկեկալէն գրեթէ խղուած ձայնով մը ըսաւ :

— Որդեակ , իրաւցընէ սոսկալի և ան-

լուր է քու ոճիրդ . Աստուծոյ դիմաց մեծ
է քու յանցանքգ , և ոչ իսկ գարմանդ
այնպէս հեշտ է , կամ ապաշխարու-
թիւնդ այնչափ դիւրին կրնայ ըլլալ : Ըսէ
ինծի , հարցուց իշխանական ձայնով մը ,
ըսէ ինծի . կ'ըմբռնես մեղացդ բովան-
դակ գարշութիւնը , և ոճրագործու-
թեան բովանդակ չարութիւնը :

— Ո՞հ , այս , հայր իմ , և զարհուրելի
կերպով սոսկացած եմ անկից :

— Իրաւցընէ սրտանց կը փափաքիս
Աստուծմէ թողութիւն ընդունելու , և
կ'ուզես կատարեալ և յարատե ապաշ-
խարութիւն մը ընելու :

— Այս , հայր իմ , սաստիկ կը փափա-
քիմ և կ'ուզեմ ամենայն կերպով :

— Աղէկ ուրեմն . կրնայ Աստուծած իր
ողորմութիւնն ցուցընել վրադ . բայց
քեզմէ , միայն քեզմէ կը կախուի իր հայ-
րական սիրտը քաղցրութեամբ բռնա-
դատել : Ըսէ ինծի , շարունակեց քաղցր
ձայնով մը , ըսէ ինծի , ունիս ընտանիք ,
տուն մը , արուեստ մը , վերջապէս այս
աշխարհիս մէջ մէկ մը կամ բան մը :

— Մէկ մ'ալ չունիմ , և ամեն բանէ
զուրկ եմ բոլորովին :

— Ուսկից կու գաս :

— Արգելարանէ :

— Քու ոճրագործութեանդ համար
դատապարտուեցար :

— Ոչ , հայր : Առանց բնաւ յանցանքի
մը դատապարտուեցայ : Այս մարդկանց
անիրաւութիւնն զիս ալ Աստուծոյ և
մերձաւորիս գէմ անիրաւ ըրաւ :

— իսկ ինչ յանցանաց համար ամ-
րաստանուեցար :

— իմ տէրս թունաւորելու :

Այս իմ խօսքերուս ցնցուեցաւ եղ-
բայրը . և սաստիկ խոսված երեցաւ :
Բայց նորէն հանդարտելով , զողղոյուն
ձայնով մը հարցուց :

— ի՞նչպէս կը կոչուիս :

— Հենրիկ :

— Հենրիկ . . . Հենրիկ կ'ըսես , կըրկ-
նեց եղբայրը , սաստիկ և բռնի ծած-
կեալ այլայլութեամբ մը :

— Այս , Հենրիկ :

Այս համաւօտ խօսակցութեան եր-

կայն լուսվթիւն մը յաջորդեց :

Սաստիկ այլայլութեան մէջ կը տես-
նէի եղբայրը . իր առաջ տժզոյն և դաշ-
կահար երեսը յանկարծ կրակի մը պէս
կարմիր և չէկ դարձել էր . գրեթէ ըսէի
ջերմնատագնապ սարաւու մը զինքը
զլիսէն ինչուան ոտք կը գողացնէր : Մէ-
կէն ըսի մտքէս . ասիկայ անշուշտ սուրբ
մարդ մըն է , և իմ անգութ ոճրագոր-
ծութեանս պատմութեան ազգած սար-
սափին չկրցաւ գիմանալ :

Եւ ահա քիչ մը վերջը , դժուարաւ
բերնէն բառերն հանելով , քովս մօտե-
ցաւ և առանց ամեննեին երեսս նայելու ,
տկար և նուազ ձայնով մը հարցուց .

— իսկ այն մարդը . . . որ սպաննե-
ցիր . . . այն թշուառին . . . անունը . . .

— Պաւտի կոմս կը կոչուի :

— Պաւտի . կանչեց ցաւոց և յուսա-
հատութեան ձայնով մը . . . Պաւտի :

— կը ճանչնամս արգեզք , հարցուցի
ամեննեին պարզմնութեամբ :

— Եղբայրը ուրիշ խոր հառաջ մ'ալ
արձակեց . կնգուղը աչքերուն վրայ քա-
շեց , երկու ձեռքերը միացուց և տեսայ
որ նիհար այտիցը և ճերմակ մօրուացը
վրայ երկու խոշոր արցունք ինջան : Այս
ամենը ինծի համար անմենելի և խոր
հրդաւոր բան մըն էր : Կարծես թէ ի-
րեն վրայ տեսայ՝ ոչ այնչափ իմ գոր-
ծած չարութեանս համար սարսափի և
սոսկաման զգացում մը , որչափ մէկ ան-
ձի մը պատշաճող տրտմութեան զգաց-
մունք մը : Թերևս կը ճանչնար զինքը ,
կամ թէ տիրոջս և նոյն իսկ Պաւտիի
բարեկամն էր , կ'ըսէի մտքէս : Թերևս
իմ պատմութիւնս ցաւագին յիշատակ
ներ արթընցուց միտքը . գուցէ այս սոս-
կալի գործոյն , մանաւանդ այս արիւ-
նահեղ դիպուածին անտեղեակ էր բո-
լորովին : Խեղզ մարդ , գուցէ իր ազգո-
զագոյն զգացմունքը վիրաւորեցի . թո-
ղունք որ իր արդարացի ցաւն սփոփէ :

Եւ ես լուռ կեցայ և երկիւզած լուռ-
թեամբ մը սպասեցի որ իր առաջին
ափշութենէն արթըննայ : Բայց ուրիշ
բան մը կար որ այն խեղզ միանձնը այն
չափ կը տրտմեցնէր , և ես զայն կաս-

կածելէն իսկ խիստ շատ հեռու էի: Ո՞հ, որչափ զարմանալի են Աստուծոյ դատաստանները, և որչափ սքանչելի են իր նախախնամութեանը խորհուրդներն:

Վերջապէս եղբայրը իր խոկմանէն արթըննալով, խօսքն ուղղեց ինձի այնպիսի հանդարտութեամբ և խաղաղութեամբ, զոր ձեւցեալ կը կարծէի, թէ որ իր ճակատը պարզած, և բոլոր անձը առջի անդորրութեանը դարձած չտեսնէի: Այսպէս ըստ ինձի:

— Մտիկ ըրէ, որդեակ. Աստուած յայտնապէս գքեզ հոս ներսը, այս ապաշխարութեան և ազօթից տեղը բերաւ, որ յատկապէս մեղաւորաց ապաստան մը կրնայ կոչուիլ: Ի՞նչ ընել է միտքդ:

— Ապաշխարութիւն ընել, իմ մեղաց Աստուածմէ թողութիւն ընդունելու համար:

— Գիտես ինչ է այս տեղս:

— Ոչ:

— Դրաբբան է:

— Դրաբբա:

Այո, Դրաբբա: Աստուածմէ ըցս և օգնութիւն խնդրէ. ազօթիւք և պահօք և ապաշխարութեամբ իր սուրբ կամքն հայցէ: Եթէ գքեզ դրաբեան կենաց կը կոչէ, մտիկ ըրէ իր կոչմանը, վասն զի ասով իր դիմացը արդիւնք և գուցէ յանցանացդ ալժողութիւն կրատանաս, զոր այնչափ կը փափաքիս: Ես ալ կազօթեմ Աստուծոյ քեզի համար, և եղբարցս ալ ազօթել կու տամ: կը խօսիմ աբբային քու վրայօքդ. առջելը կը զնեմ քու զիպուածդ, վերջը զու կը յայտնես իրեն քու որոշմունքդ: Հիմակուհիմայ հոս մնացիր, և այժմէն սկսէ զրաբեանի ապաշխարող և մահացեալ կեանքը: Ես կը յուսամ որ ալ ասկից չես ելլեր. եթէ հոս մնաս, մէկտեղ կ'ապաշխարենք, և քու քաւութենէդ ինձի վիճակեալ մասը վրաս կ'առնում:

Միանձնը այս վերջին խօսքերովն երթալով աւելի խորհրդաւոր անձ մը եղաւ ինձի համար: Ինձի հետ կ'ուզէ ապաշխարել, և իմ քաւութեանս մէկ

մասը վրան կ'ուզէ առնուլ: Եւ այս խոստմունքը այնպիսի ձայնով մը ըստ, որ գրեթէ կարծեցի թէ 'ի պարտուց, 'ի հարկէ և 'ի խղճմուանաց պիտի ընէր զայն:

Չէի խարուած:

ԺԴ

Երկայն սրահի մը ծայրը պղտի խուց մը տրուեցաւ ինձի. մէջը պղտի անկողին և միջակ ստոլ մը կար. ահաւասիկ բոլոր կահ կարասիքն: Բայց ես չուզեցի այն փափուկ անկողնոյն վրայ հանգչիլ. դրաբեանց պառկածին նման պինդ մահին մը խնդրեցի և տրուեցաւ ինձի: Բովանդակ օրը կամ եկեղեցին կամ խղիս մէջ կ'անցընէի. միայն ճաշու ժամանակ հիւրատուն ըստած տեղը կ'իջնէի: Հոն ամեն օր Դրաբբան այցելու համար եկած շատ անձինք սեղանի ժողովուած կ'ըլլային: Ամենքն ալ սիրալիը և ազնիւ հիւրընկալութեամբ կ'ընդունուէին, և երեք օր ու երեք գիշեր կրնային մնալ հոն, հանդերձ բնակութեամբ և կերակրով, առանց և ոչ գահեկան մը պահանջելու իրենցմէ. բայց ասիկայ ինձի մոտաց ցնդումն կը պատճառէր ստէպ. այն ատեն խնդրեցի որ կարենամ առանձին խղիս մէջ ճաշէլ, և շնորհուեցաւ ինձի: Առաւօտեան տամնուկէսին եղբայր մը ճիշդ ժամանակին կը բերէր ճաշ, որ դրաբեանց կերածն էր, ինչպէս օր կը փափաքէի: Ճատ ցամաք էր այս ճաշը. և կը բաղկանար առ առաւելն կաթով եփած ապուրէ և պնակ մը բանջարեղէնէ, առանց հանդերձանաց ամենեին: Խսկըքբան այս թեթև կերակուրը քիչ մը նեղութիւն կու տար ինձի. խել մը օր սաստիկ կերպով անօթութեան խայթերն զգացի: Բայց հաստատ առաջադրեր էի ապաշխարանք քաշելու, և անրաւ միխթարութեամբ այս անօթութեան և այս զոհին համբերեցի:

Ես այն ատեն կ'ելլէի երբ զանգակը առաւօտեան ժամերգութեան կը կանչէր միանձունքը. իրենց հետ եկեղեցին

կ'երթայի, իրենց հետ պարտէզ և դաշտը կ'երթայի. մէկ խօսքով դրաբեանի մը կեանք կ'անցընէի:

Բայց սակայն ամիսէ մը աւելի էր որ հոն ներսն էի, և որչափ ձեռքէս կու գար, մահացեալ և ապաշխարող կեանք մը կը վարէի, և զեռ արբան չէի տեսած, և ոչ ոք կը հարցընէր ինծի թէ ինչ կ'ուզեմընել, և ոչ իսկ այն հիւրընկալ հայրը որուն իմսոսկալի գաղտնիքս յայտներ էի՝ բնաւ խօսք մը կը զուրցէր ինծի: Մանաւանդ կարծես թէ ամենքն ինծմէ կը խորչէին, և զրեթէ ըսէի ոչ միայն հետս խօսելէն այլ և զիս տեսնելէ կը փախչէին: Անգամ մը ուզեցի խոստովանիլ. բայց կամ ոչ ոք այնպիսի պաշտօն մը վրան առաւ, կամ արբայէն հրաման չունեցաւ. վասն զի ինծի պատասխան տրուեցաւ որ արբան հրաման տալուն պէս, քահանայ մը կը խոստովանցընէ զիս: Ես չէի կրնար մեկնել այս ամայութիւնս որուն մէջ թողուեր էի, և չէի կրնար ըմբռնել թէ ինչպէս միայն ինծի կը զլացուէին այն նկատմունքն և այն խնամքներն, զորոնք կը տեսնէի որ ամեն Դրաբառա եկողներուն կը ցուցընէին, և նաև ինծի ալնոր մտնելուս ժամանակ բանեցուցեր էին: Բայց յանկարծ մտածելով այն սոսկալի ոճիրն որով շաղախած էի, մոտածեցի որ բոլոր հասարակութիւնն տեղեակ եղած պիտի ըլլայ, որով ամեն մարդ սաստիկ սոսկումն զղացած՝ չի կրնար և չհամարձակիր ինծի պէս մեծ յանցաւորի մը հետ կենակցիլ: Հոս ներսը, կ'ըսէի մոքէս, հոս ներսը սուրբ և անմեղ հոգիք կը բնակին միայն. որով կրկին արհաւելք մը ազդած պիտի ըլլայ իմ ոճը բագործութիւնս. ամենքը կը փախչին ինծմէ, և թերես ամենքն ալ կ'անարդեն զիս. արժան և իրաւ, կ'աւելցընէի, և ուրիշ բանի արժանի չեմ բայց եթէ ատելութեան, անարդանաց և ամայութեան:

Մէկ օր մը, 'ի մեծ զարմացումն ինձ, կերակուրը բերող եղբայրն ըսաւ որ արբան կը փափաքէր տեսնել զիս: Այս յանկարծական և անակընկալ լուրը

մեծ շփոթութեան և նեղացուցիչ տագնապի մէջ ձգեց զիս: Արդեօք ինչ կ'ուզէ ինձմէ. միթէ հրաժեշտը տալու համար կը կանչէ զիս, թէ կ'ուզէ տեսնել զիս, հարցընելու և գիտնալու համար թէ ինչ ըրի, և քննել թէ ինչ կը մտածեմընել: Պիտի կրկնեմնորէն իմ ոճրագործութեանս պատմութիւնն, և ասով քիչ մը հոգւոյս զոցուիլ սկսած արիւնալից վէրքը՝ դարձեալ պիտի բանամ:

Այս հարցմունքներս կ'ընէի մինչ եղբօրը ետեւէն լոիկ մնջիկ կ'երթայի: Զանազան սրահներէ անցանք, մինչև պզոտի զոց դրան մը հասանք: Եղբայրը զարկաւ, և մէկէն իրեն պատասխան տրուեցաւ. Ողջոյն քեզ: Դուռը բացուեցաւ, և եղբայրն ըսաւ ինծի. Մտիր:

Մտայ. և ինչ ափշութիւն և զարմանք ունեցայ: Ես կը կարծէի որ անիկայ աբբային խուզն ըլլայ, և ինքը մինակ ըլլայ ներսը: Ընդհակառակն տեսայ ընդարձակ սրահի մը չորս կողմը բոլոր միանձունքը, վեղարը գլուխնին, և ձեռքերնին կուրծքերնուն վրայ խաչածե դրած, շիտակ ոտքի վրայ անշարժ և լուռ կեցած: Մէջաւեղը, մուտքին դրան զիմաց, կանգուն կեցեր էր բարձրահասակ միանձն մը, զոր ես մէկէն աբբան պիտի ըլլայ ըսի մոքէս: Խուցը մութ էր աւելի, և արեւ մտնալու վրայ էր. անոր համար տկար լոյս մը կը լուսաւորէր այն դէմքերը, այն սենեակը, այն իրաց և անձանց ամբողջութիւնն՝ որ վրաս անսովոր տպաւորութիւն մը կ'ազգէր:

Հազիւ թէ մտայ, այն աբբայ սեպածս՝ ձեռքով նշան մը ըրաւ որ առաջ գամ: Տարտամ և գողգոջուն քայլով մը մնացաւ իրեն և հոն կեցայ անշարժ, աչքս գետինը դարձուցած: Այս ատեն աբբան յատակ և վեհ ձայնով այսպիս սկսաւ ըսել.

« Սիրեցեալ եղբայրք իմ 'ի Յիսուս Քրիստոս, կը տեսնէք առջենիդ մարդ մը, որ ուրիշ մարդու մը արեամբ թաթաւեց ձեռքերը. և այս անդութ ոճրագործութիւնն ընելէն զոհ չըլլալով, ե-

կեր է հոս այս աղօթից և ապաշխարութեան և մահացուցման նուիրեալ տեղը, փախչելու համար այն պատուհասէն որուն անշուշտ արժանի է: Փոխանակ զղջալու և Աստուծոյ առջև խոնարհելու, կը պահանջէ որ մենք՝ առանձութեան և ապաշխարութեան մարդիկ, իրեն ապաստանարան և պաշտպանութիւն շնորհենք, և սիրու ունի ոչ իբր ՚ի շնորհս խնդրելու, այլ խրոխատանք կը հրամայէ մեզի: Ահա դիմացնիդ կեցած է, աչքերը վար առած և դլուխը խոնարհած. մի հաւտաք իրեն. կ'ուզէ խաբել զձեղ, ինչպէս ջանաց զիս և հիւրըն կալ հայրը խաբելու: Երկու ամիս է որ հոս ներսը կ'ապրի, խրախանալով և շուայտելով չարագոյն քան յաշխարհի, և որչափ ալ ջանացինք առատապէս իր պէտքն հոգալու, ոչ երբեք հաճ և գոհ կը ցուցընէ զինքը: Հիմա տաենն է այս չափ գայթակղութեան վախճան մը տալու. ես զձեղ հոս ժողվեցի, սիրեցեալ եղբարք իմ, յանուն գերագունին Աստուծոյ, որպէս զի ամենքնիդ ինծի հետ այս սուրբ անուամբս պատուիրէք իրեն որ այս վայրկենիս թողու այս տեղը, զոր ինքը պղծեց թէ իր ոճրագործութեամբը և թէ կամակորութեամբը, չուզելով դարման և ապաշխարանք ընել: Ուրեմն յանուն այն Աստուծոյն, որ արդար և սոսկալի վրէժինդիր է ամենայն յանցանաց, չարութեան և մեղաց, կը պատուիրեմ քեզ, ովլյամառեալ մեղաւոր, մէկէն թողուլ այս սրբութեան բնակարանը, որ միայն զղջան և քաւութեան առջև կը բացուի, և դառնալ հոն ուսկից որ եկար, առանց բնաւ մէյմ'ալ համարձակելու այս բնակարանիս մէջ քուսարփելի ոճրագործութեամբ շաղախեալ սովոր կ'խելու: Գնա՞»:

Այս ըսելով, վեհ կերպով մը ձեռքը վերուց և մատովը դուռը ցուցուց:

Այս խօսքերուն, այս պատուէրին, և այս ակնարկութեանը վրայ՝ երազելոյ մը պէս մնացի. կարծես թէ և ոչ իմ անձիս կը հաւտայի, և ինծի անանկ մը կ'երեւար որ բոլոր լսածներս իմ տաքցած երեակայութեանս պարզ ծնունդ

մըն էին, այնչափ աբբային խօսքը նորանշան և զկծիչ երեցեր էր ինծի: Սկզբան կարծեցի որ թիւր կերպով վրաս տեղեկութիւն լած ըլլայ: Բայց ովկ կրնար երբեք այսպիսի բաներ զուրցած ըլլալ իրեն, մինչդեռ միայն հիւրընկալ հօրը հետ բացուեր էի: կարելի բան է, մէկէն ըսի մնքէս, որ ասիկայ այսպիսի վատ կերպով ինծի նենգած ըլլայ, և իմ վրայօքս բոլորովին սուտ բաներ պատմած ըլլայ: Բայց չէի կրնար ինքզինքս հաւտայնել որ այդ մարդը այնչափ չարութիւն և նենգութիւն ունենայ. ուստի այսպիսի յանդիմանութիւններ լսելով ափշած մնացի, և սարսուագին շարժմամբ մը ձեռքերս կպցընելով, աչքերս երկինք վերուցի ու կանչեցի. Մեծդ Աստուած. այսպիսի նուաստութիւնն մը կը վայերէ ինծի: Դեռ աւելիին արժանի եմ. մանաւանդ թէ շնորհակալ եմքեզի, Աստուած իմ բարի, և կ'աղաշեմընդունէ զայն իբրև իմ չարութեանս թեթև հատուցում մը:

Չեռքերս կուրծքիս վրայ գրի, և նորէն աչքերս զետին զարձընելով, խորին լուռթեան և նուաստացուցիչ տագնապի մէջ ընկղմած մնացի:

Նոյն լուռթիւնն ամեն կողմ կը տիրէր. կարծես թէ իրօք գեանադամիանի մը մէջ էի: Բայց կարճատե եղաւ այս լուռթիւնը: Աբբային ձայնը դարձեալ գրեթէ ըսէի ահաւոր և սոսկալի կերպով մը լսուեցաւ:

«Ե՛լ, ել ուրեմն, կրկնեց ծանր և վեհ ձայնով. Ել ասկից և չհամարձակիս մէյմ'ալ նորէն դառնալու»:

Այս սպաննալից հրամանին ալչկըրցայ ընդդիմանալ. Ժողվեցի մնացած քիչ մը ոյժս, աչքերս գէպ ՚ի աբբայն վերուցի, և զլխուն վրայ կախուած խաչելութեան առջև խորունկ մը ծռելով, յորդահոս արտասուօք լսլով կանչեցի. Աստուծոյ կամքն ըլլայ: Ետև գարձայ, և ահա դուռը բացուեր էր. անցայ անկից՝ սիրա գառն անձկութեամբ լեցուած: Հոն այն սովորական ծերուկը որ զիս մենաստանն ընդուներ էր, կարծես թէ ինծի կը սպասէր: Առանց խօսք

մը ըսելու տարաւ զիս մուտքին գուռը . ծանր ծանր բացաւ զայն , և զիս թողլու ատեն , գորովալից ձայնով մը և գրեթէ հեկեկալով ըսաւ . Արբայութեան մէջ կը տեսնուինք , եղբայր : Հազիւ այս խօսքերը զուրցեց , գուռը դարձեալ գոցուեցաւ . սրաիս վրայ պաղ մը իշնելու պէս զդացի , երբ ներսէն եղբայրը գուռը ամրափակող խոշոր փակաղակը հրեց :

— վայ զլխուս , կանչեցի մէկէն , վայ իմ գլխուս : Ահաւասիկ ինծի համար բոլորովին գոցուեցաւ իմ ապաստանարանս , այն տեղը ուր կ'ուզէի ապաշխարել . Աստուծոյ կամքը ըլլայ միշտ :

Գրեթէ գիշեր էր : Ո՞ւր կրնայի երթալ . տեղերուն անտեղեակ , չէի դիտեր ինչ ճամբայ բռնել , չէի գիտեր ուր ապաստանիլ : Մէկալ կողմանէ կարծես թէ այն տեղէն չէի կրնար շարժիլ . ներքին ձայն մը կ'ըսէր ինծի որ հոն ներսը պիտի լմնցընէի իմ օրերս , և ծածուկ զօրութիւն մը զիս այն դրան քով իրբե կաշկանդեալ կը բռնէր : Բայց մոռքիս առջև կու գար քիչ առաջ տեսած տեսարանս , արբային այն դառն խօսքերը , այն խիստ յանդիմանութիւններն , մանաւանդ այն անհիմն ամբաստանութիւններն՝ ցաւագին և զարհուրելի կերպով խոռվեալ երեակայութեանս մէջ կը կրկնուէին : Այս ամեն բան ինծի համար անրացատրելի գաղտնիք մընէր , բայց սրտիս խորը կը զգայի որ արբայն դիպուածով չէր խօսեր , և թերես ուրիշ պատճառի մը համար զիս վուընտեր էր : Բայց ինչ էր այս պատճառը : Ի՞նչ իրաւունք կրնար ունենալ արբանասանկ խստիւ հետս վարուելու : Հոս կը սկսէր գաղտնիքը , և ես կարող չէի լուծանել զայն :

Այնչափ այլայլութիւններէ յոզնած ու նեղուած , դրան առջեր նստայ , ինչպէս առաջին անգամ հասնելուս զիշերնը երեր էի : Գիշերը մուժ էր աւելի . սաստիկ քամի մը կը փշէր . որոտումը հեռուէն կը գուար , և երկնից եղերը քանի մը փայլակներ կը զեռային : Այն ժամուն և այն միայնութեան մէջ , որ

ուրիշ ժամանակներ չարտգուշակ մտածութիւններ և սոսկալի երեակայութիւններ կը զարթուցանէին միտքս , վրաս հանդարտութիւն և հանգստութիւն մը կը զգայի : Թէպէտ գուռը գոյց էր , բայց ես յոյս ունէի որ նորէն կը բացուի . եռանդեամբ զԱստուած աղաշեցի որ շուտով կատարուի այն , և ինծի քիչ անգամ սովորական հանդարտութեամբ մը քնացայ :

Այն ատեն արթնցայ երբ զանգակը դասի կը կանչէր միանձունքը : Ուզ ելայ , և երկու ծունկս գետին խոնարհեցուցած , դրաբեանց երգին ընկերեցի մտօք : Անոնց ձայներուն թեթև և շփոթմրմունջը մինչև ինծի կը հասնէր . այս բաւական էր ինծի կարծել տալու որ ուրիշ գիշերներուն պէս իրենց հետ մէկտեղ եկեղեցին եմ : Երբ առաւտեան ժամերգութիւնն լմընցաւ , ամեն բան իր առջի լրութեանը դարձաւ . ես դարձեալ նոյնպէս հանդարտ ու խաղաղ պառկեցայ , և նոյն քաղցրութեամբ նորէն քուն եղայ : Այն գիշերը ուրիշներէն այս տարբերութիւնն ունէր , որ տեսած երավներս տագնապեալու զարհուրելի չէին . մանաւանդ թէ քաղցր ու միսիթարական էին . կ'երազէի որ դրաբեանց հանգերձն հագեր էի , և իմ մէկալ եղբարակացաց հետ դասին մէջ կ'աղօթէի և իրենց հետ դաշտը կ'աշխատէի : Այս քաղցր և խաղաղ երազներուն հետ՝ միշտ գործած չարութեանս վրայ սարսափի ու սոսկաման խորին զգացում մը կը միանար . և միանձանց սիրելի կերպարանացը հետ միշտ Պաւտիի արիւնաթաժաւ գէմքը կ'ընկերէր : Բայց ոճրագործութեան մտածութիւնն ալ այնչափ չէր տագնապեր զիս , վասն զի ապաշխարութեան մտածութիւնն անոր հետ կը խառնուէր , և գրեթէ ըսէի Պաւտիի արիւնալից մարմինը ինծի արհաւիլք չէր աղգեր , որովհետև զինքը դրաբեանց սպիտակ պարեգումն պատած կը տեսնէի :

Կը շարունակաւ :